



և հրահանդէ, պայման է որ գործազրուի ամենայն լրջութեամբ եթէ անակնկալ և անյաղթելի խոչնդոտ մը արդեւք չէ հանդիսացած: Յուսալքիչ և վհատեցուցիչ երեւոյթ մըն է պետի մը ամէն բանի մէջ անսպարեւն ու անհաստատ նկարագիր ցոյց տալը:

Որպէսզի առաջնորդ մը կարենայ որոշումի մը յանդիւլ պէտք է որ շատ զօրաւոր բարոյական ուժ ունենայ: Պարագաներ կը ներկայանան երբ որոշում տալը եթէ ոչ անհնար գոնէ շատ դժուար կ'ըլլայ: օրինակ, կը պատահին զէպքեր մարդկային կեանքի մէջ երբ մէկը պէտք է զոհուի ընկերութեան համար, բոլորին ապահովութեան համար: Առաջնորդը կրնայ, և պէտք է խիստ ըլլայ, անշուշտ իրաւունք չունի անգութ, վրեժառու և չարագործ ըլլալու:

Ծատ կարևոր է նաև որ իր շուրջ ունենայ նուիրուած օգնականներու խումբ մը որոնք իրենց կարգին փոքր որոշումներ կարենան հրահանգել: Հրահանգներու գործազրուիական համար, ընտրած պէտք է ըլլայ իր մասնագէտները որոնց հանդէպ հաւատք ունենայ, վասնզի անոնք ազատօրէն պիտի գործեն, և ան երբեմն պիտի քննէ իր մասնագէտներու գործը և ճշդէ անոնց տեղեկութեանց վաւերականութիւնը: Փորձառու առաջնորդ մը զիտէ թէ կարելի չէ մանրամասնօրէն հետեւիլ բոլոր փոքր պաշտօնականներու գործունէութեան, մասնաւորաբար անտեսումի կարևոր աշխատանքին մէջ, հետևաբար կը բաւականանայ զիտել տալով բոլորին թէ անձնական շահը պէտք է զոհուի ընդհանուրի շահին համար:

Առաջնորդը յարգանք պէտք է ներշնչէ իր պաշտօնականներուն, եթէ չյաջողի, անպատճառ երևան կուզան կասկածներ, դաւեր և անբաղձալի կացութիւններ: Մէկ կերպ կայ յարգանք ներշնչելու և պարտադրելու — արժանի ըլլալ ատոր: Մեծ առաջնորդ մը անտարակոյս մեծ անձնակառուցութիւն մը ունի: Պէտք չէ շփոթել անհատականութիւնը անձնակառուցութեան հետ: Բոլորս ալ իրրև կենդանական էակներ մեր կազմաւորութեամբ անհատներ ենք, բայց անձնակառուցութիւնը անհատականութենէն աւելի ոչի՛, գաղափարի և մանաւանդ նկարագրի հարց մըն է:

Անձնակառուցութիւն ունեցող մարդը ուզ-

ղակիտրէն իր անձին հանդէպ հետաքրքրութիւն ունենալէ աւելի կը շահագրգռուի ընկերութեան բարիքով: Պատմութեան մէջ շատ են օրինակները: Հանրութեան սեփականութիւնը անձնական շահու համար չգործածելը առաքինութիւն մըն է ուրիշ առաքինութեանց նման որ առաջնորդ մը սիրելի կ'ընծայէ իր ժողովուրդին:

Առաջնորդը մէկ ձգտում կ'ունենայ, իր գործը և իր ասպարէզը: Ամէն տեղ և ամէն ասին չերևար, այս ձևով սխորթելի խորհրդաւորութեան մը մէջ պարտուրուած կ'ըլլայ: Իր անունին շուրջ կեղծ առասպելներ հիւսելու փափաքը չէ անշուշտ այսպիսի պահանջ մը իր անձին պարտադրելը, այսուհանդերձ նկարագրին է որ կը կառավարէ և կը հրահանգէ այնքան որքան առաջնորդը ինքը, իրրև մարդ: Տեղին է յիշել Քիփլինկի մէկ գեղեցիկ պատմուածքը որուն մէջ կ'ըսուի թէ արկածախնդիր մարդ մը նկարագրի ուժով կը միացնէ իրարու շատ մը լեռնաբնակ ցեղեր և միահեծան կ'իշխէ անոնց վրայ: Բայց կը կորսնցնէ իր հմայքն ու զահը երբ իրեն ենթականերուն ազդիկներէն մէկուն հետ սիրահարելու չափ կը տկարանայ. այս ձևով ցոյց տուած կ'ըլլայ անոր թէ ինք միայն . . . մարդ մըն է: Վերքա՛ն մարդիկ անելանելի դժուարութիւններու մէջ կ'իջնան պարզապէս կնոջ մը հանդէպ տկար գտնուելուն համար՝ ըսած է Նափօլէօն: Հոս պէտք է պարզենք առաջնորդին տիկնոջ դժուար դերը. անիկա պէտք է պաշտպանէ առաջնորդը աշխարհին դէմ, զգուշացնէ զայն իր ուժերը յուժպէտս վատնելէ, օգահապան հրեշտակը ըլլայ անորս իր տունը վերածելով խաղաղ վայրի մը և ոչ թէ ուրիշ փոքր պետութեան մը զոր կառավարելը երբեմն ամենէն դժուարն է . . . :

Անգամ մը, վարչապետի մը էական արժանիքներուն մասին վիճարանութեան մը ատեն, մէկը յիշեց անոր հետորուութիւնը, ճարպիկութիւնը, մասնագիտութիւնը, ուրիշ մը նկարագրի գիծերը, ուրիշ մը հմտութիւնը, և այլն. յիշուեցաւ նաև համբերութիւնը որ կարևորագոյն յատկութիւններէն մին է: Արդարև ոչ միայն վարչապետին, այլև բոլոր պատասխանատու պաշտօն ստանձնողներուն համար համբերութիւնը շատ կարևոր ազգակ մըն է:

Վասնզի ընկերայնորէն միշտ ալ կը հանդիպինք ապուշ, անհեթեթ և անիմաստ արարքներու. առաջնորդ մը յաճախ կը հանդիպի ալսպիտի արարքներու, պարտի տուկալ ատոնց այնքան ատեն որ անոնք . . . բնական անհեթեթութեանց սահմանին մէջ կ'իյնան: Կը պատահի որ իր գաղափարները եղծուին և անճանաչելի դառնան նախանձոտ և սմեղուկ հոգիներով մանր պաշտօնեաներու կողմէ. այսուհանդերձ այս բոլորը, իրրև անխուսափելի երևոյթներ, պարտի հաշուի առնել և փոխանակ անսխալ մարդեր փնտռելու որոնք գոյութիւն չունին և չեն ունեցած, փորձէ օգտագործել իր արամազորութեան տակ գանուող մարդիկը ինչպէս որ ատոնք գոյութիւն ունին և ոչ թէ ինչպէս որ պէտք է ըլլան:

Համբերութեան ուրիշ մէկ կերպն ալ անխոնջ ճիգն է: Երբ նպատակ մը յաջողած է, ճշմարիտ առաջնորդը չի մտածեր թէ իր երկրին բոլոր պահանջները և կարիքները տեսապէս կարգի դրուած են: Ոչ մէկ բան այս աշխարհի վրայ տեսապէս հաստատուած է: Ամենէն վտանգաւոր վայրկեանը կը սկսի յաղթութենէն վերջ, ճիշդ ինչպէս զօրաւոր մարդիկ կը խոցուին իրենց զօրաւոր կարծուած տեղերէն: Լաւ խնամուած պարտէզ մը սէզներով կը լիցուի երբ ժամանակ մը պարտէզին հոգ չտարուի: Նմանապէս հարուստ և զօրաւոր երկիր մը պէտք չէ երկար ատեն անխնամ և անտխափին ձգուի, որովհետև գէշ քաղաքացիներ կու գան մէջտեղ — չեն գիտեր ուսկից — սէզերու պէս, որոնք տարիներու աշխատանքը կը խեղդեն և երկիրը որս մը կը դառնայ թշնամիին յարձակման առջև: Երկրի մը առաջնորդը նկատի կ'առնէ միշտ թէ իր ճիգերը տեսական արդիւնք չեն կրնար ապահովել եթէ ամէն առտու չի նորոգուին ատոնք:

Գաղտնապահութիւնն ալ կարևոր առաքինութիւն մըն է: Անգլիոյ Չարլզ Ա. թագաւորը անգաղտնապահութեան հետեւանքով կորսնցուց իր գահն ու իր զուլիսը: Անխոնամ գտնուեցաւ իր գեղեցիկ թագուհին պատմելով նոր խորհրդարանի կազմութեան համար առնելիք իր քայլերուն մասին: Ան ալ իր կարգին պատմեց իր հաւատարիմ նաժիշաներէն միոյն որ բարեկամներ ունէր հակառակորդ խումբին մէջ,

զգուշացուց զանոնք մտաւուտ վտանգին առջև: Այսպէսով, երբ ժամանակը եկաւ գործելու, թագաւորը ինքզինքը գտաւ անակնկալի առջև: Ըսէ՛ք ինչ որ անհրաժեշտ է, ո՛չ աւելի ո՛չ պակաս և ըսէ՛ք ճիշդ ժամանակին. լուսթիւնը ազդակ մըն է հեղինակութեան զօրացման: Շատախօսութիւնը կը ցրուէ կեդրոնացումն ու մտածումը: Զօրավարներ, գործունեայ մարդեր ընդհանրապէս լուսկեաց են:

Այս բոլոր արժանիքներուն վրայ պէտք է աւելցուի նաև ֆիզիքական ոյժը: Առողջ մարմինը կ'աւելցնէ առաջնորդի մը հեղինակութիւնը, աւելի համբերատար, ճարպիկ և կամքի տէր զարմնելով զայն: Գունն ու արտրժակը պէտք է բնականոն ընթանան, վասնզի այս երկուքը մտքի արթնութեան հետ կապ ունին: Ողջմտութեամբ պաղարիւնը չկորսնցնել շատ բան շահիլ կուտայ առաջնորդին:

Շեշտեցինք նկարագրի դերը և արժէքը որուն զուգընթաց պէտք է աւելցուին իմացական կարողութիւնները: Փափաքելի է որ առաջնորդը ունենայ հմտութիւն և խտրապէս դատարարական ըլլայ: Պատմութիւնը և մշակոյթը ընդհանրապէս կարելիութիւնը կ'ընծայեն իր արամազորութեան տակ ունենալու ծանօթութեանց ամբողջութիւն մը որմով պիտի կրնայ թափանցել մարդկային հոգին խոզիոզ մեծ տազնապներու: Պատմութենէն կրնայ օգտուիլ, յստակ մտածումներ և տիպար հրահանգներ արտաբերելու: Ի մի բան, երկիր մը կառավարելն ու բանակ առաջնորդելը արուեստի գործ է. գեղեցիկութեան senseը և ընկալչութիւնը ունեցող մարդ մը աւելի յաջող կ'ըլլայ իր մեծ պատասխանատուութեանց մէջ: Գիտական ճանաչումներուն արժէքը, միտքը զանազան տեսութիւններու և փորձակութեամբ ճշգրուած սկզբունքներու վարժեցնելն է. բայց իմաստասիրութիւն, պատմութիւն և դրականութիւն ուսումնասիրելով յաստիջ կուգայ լման մարդ մը որ կ'ապրի, կը շնչէ, կը զգայ աշխարհին հետ:

Ա. Մ.

(Մշտելու յաւերտ ինքն)